

ՄԱՅՐԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ . . .

Մայրեան են խօսում արեան ծովերից :  
Պղյուր արցունիքի երգերով պայուն :  
Քեզ ո հետ , ո՞վ Աստված . անմասոց վերից  
Զօս ո ըստում արդեօն կրտսէիք մարդու . . .

**Մայրե՛րն էն խօսում արեա՛ն ծովերից։**  
**ԱՐԱՄ ԶԱՀԸՆԴ։**

Հայոցիզ



ՄԱՍԻՆ ՀԵՐԱՐ

Բարիգ 20 փետր . 1899

Վիրդիլիոսը կարդացած էք . . . Մշակա-  
կանը մանաւանդ :

Կարծես սապէս կը սկսի՞ «Վա՛շ երջաւ-  
նիկ մշակաց, զիւրեանց նսին թէ գիտիցեն»:  
Եթէ այսպէս ալ չէ սաոր մօտ բան մըն է :

Բարիվ, թէաթը Ֆրանսէկի հրապարակին  
վրայ, ցուցափեղկի մը մէջ տեսայ մանրա-  
զիսական հանոց մը, բոլորափք քիչ մը ա-  
ւագ ցանուած եւ ութիւ տարի վասեակ որոնք  
աւագին մէջ նկատած համբինին կը կացէին:  
Անցնոց բարձող բացմու թէնէն հետզետէ  
կ'անշատուէին խաթաճ զոդաւորուէնինք,  
նրբանակ, ազուոր կիններ, որոնք հետա-  
քրքիր ու հմայուած աշխով կը կենացին ցու-  
ցափեղկին ատջեւ եւ կը դիմէին այդ կին-  
զանի զիւ զանկարը: Նելքարական լոյսին  
տակ, կոլացիկ պապկին մէջ, իրաւ այդ  
վատեակ կոնց շատ սիրուն կ'երեւային: Ես ալ  
պահ մը կանգ ատիր եւ հանութեան զիմսցին  
այդ տեսարանը, մինչցն շուրջս կեցոյ կի-  
ներու մազերաւն զգլիսիչ հոտը առևնս ի վեր  
կ'երիէք:

—Ա՞հ, ի՞նչ սիրուն, ի՞նչ գեղեցիկ են, կը  
մոմուային կիսերը իրարու, գրբթէ լուգուած:

Գուցէ իրենց երեսակայալութեան մէջ այդ  
քանիք մը վասեակները ամբողջ գիւղ մը կը  
պասակերացնէին։ Արեւը որ լերան ետեւէն  
մարը կը մանէ, և ովքիւը երեայն ցառով՝  
սրինքն ածջգէն կախած, որ լիսնէն կ'իջնին  
չխարսնեռվէ, աղուոր աղջկէն մը որ կաթը  
կը կրէ, ցորենի հասկներ, պատսներով

բեռնաւորուած ծաներ, մարզպագետին, ծաղիկ-  
ներ, պղպիկ առուակ մը, պարարո կովեր,  
խումբ մը աղջկի օրոնք կը պարեն, խումբ  
մը պատանի օրոնք կը նուագեն եւ խումբ մը  
պնդացի որոնք գինի կը խմեն,

Աւ յիշեցի Մշակականը որուն մէջ շինական կեանքին հետապնդը կ'երգէ Վիրագիլիոս :

Ու թիշ անգամ մըն ալ յիշած էի Վերպելիոսը ,  
Եզիպտոսի մէկ անկիւնը , աղարակի մը մէջ ,  
ուր պիտի անցընէի երկու տարի :

Իրա՞ւ և այսպիս մշակաց» երբ ցուցափեղիչն կը նայինք իրենց :

Ես ճանչցայ այդ գերերջանիկներէն շատեր  
որոնց մէջ երջանկազբյներէն եր անշուշտ  
Ապու Խամիսի Փէլլահը :

Ծնակիս մատիկ, չորս մէթր քառակուսի  
հողի վրայ կանգնած էր իր հիւզակը, մէկ  
օրուան մէջ, նեղոսի արիմով ու չոր պրտու-  
ներով: Երկու կին, հինգ զաւակ, շունչներ,  
երկու եղ, եւ մը քամի մը հաւ ու աքա-  
զազ մը ունէր երանելի Ապօլո Խամփիոն: ՄԵՐ զք  
որ Մշականի չէր կարպացած ու իր երջան-  
կութեան զիսակցութիւնը չունէր, «Զիւ-  
րեանց նախէն թէ զիսակցուն»:

Ապու Խամիսի, ասէն օր մութին կ' ելլէք  
իբններովը, երբ գեռ զաշտը ծագուած էր  
խոնա ու թանձր մշուշով: «Ալլահ'» մը կ' ար-  
ձակէք սրախն խորէն, աղօթթ թէ հայնո-  
յանք, ա'լ Աստուած զիսէ, եւ թենենով,  
հազարով, աքալով ու դողդղալով բանն ու-  
րիքչ կ' առնէր ու ճամաց կ' ելլէք, կիններ  
ալ միսախն նոյն մշակավան գործիքներով  
զարդարուն: Անդանիկ մանջը կր հետեւէք  
իբննց: Եղները ետեւնուն ձած, երկու աղ-  
ջիկները մէջմէկ խոչոր կուժ գլխիներուն վրայ  
նեղոսի ճամբան ձեռք կ' առնէին ջուր բերե-  
լու համար, ու երկու պղպիկները, զեռ քալե-  
լու, հետեւարք գործիկու, անկարող, աղ-  
բակոյիփ մը վրայ իբրնց խանգարուած քունը

Կր առանձնակի է :  
Մինչեւ իրենց զատոք իր թթալու համար Ասպու Խամփիսն ու իր խուռաբը պէտք է որ անցնեին շատ մը ջրանցքներէ , մինչեւ մէջներինին ջուրի ու ցեխի մէջ քայլելով :

Վերջապէս ահա զայտն են ու գործի կը  
սկսին : Եղնաբը կը ջուռն արօրին , Ապու  
Խամփուն ձևոք կ'աննէ մաճը , զաւակն ալ  
խթանը , ու ճանաք , շդնազկ , շարչը կուռ  
զնաբը մըն է կը սկսի զայտին երկանքոք :

Աւ կամաց կամաց արեւն է որ կը բարձրանայ հորիզոննեն, բանաստեղծներուն Փերոսը, կիպիչ, անհանգութենիլ. Ապոլ Խամբսի եւ իրենները չեն դողդար հիմա, արիւն քըրտափնք կը թափին, ի էրին կը մրկին :

—Այս ամենը, Այս ամենը, ես ամեն են Նէպի:

Այդ գժողովիք նախաճաշին մէջէն նէպին օգ-  
նութեան կը կոչէն խեղճերը : Մարդարէ՛ն,  
Քէսո՞ւլը՝ որ հիւսիսային հով մը փշել տայ-  
ծովին կողմէն :

Աւ հետ ի հետ, ողոր ողոր քարմնքներ թափելով չոր հովին վրայ, որ կարծես կը ծծէ զանոնք անյար ու անկույս հեշտանքով մը, արօրը կը վարեն գայտին երկանքը:

Վա՞՞ երջանիկ մշտեզ :

Կէս որին ճաշք ամսնն է : Ապու կամիսիի  
աղջկիները կը քերեն երկու շաբաթ առաջ  
եփած ու քարցած հացիքը ու կը սկսին ար-  
տին մէջէն հացիչ կոչուած խոսերը ժող-  
վել, որնք պիտի կազմն իրենց միակ  
կերպակուրը : Արևին ներքեւ կարմած, ո-  
րովհետեւ անկարու է տառ հոգին վրայ նստի-  
կած կ ընկն ալլարնօն ու կը սկսին զոքի-  
մինչեւ որ Փերս՝ իր լորովովով պաշտոնը  
կատարել է յոդնած՝ կ'երթայ հանգիչը արեւ-  
սուտքի վերամիներուն տակ :

Ապու Խամբախի միօրինակ կեանքին մէջ  
գեղանկար անակնկալներ պակաս չեղան երկու  
տարուան միջնցին ուր իրեն մօտիկ ան-  
գուստ :

Իր կինոբէն մին , յունիսի մէջ , ցերեկ ա-  
տեն , յանկարծամահ եղաւ . արեւազարկէ ,  
առայս անհաջող միջոցնեն :

—Ալլահ աքպար, Աստուած մեծ է, մը առանձիւ Աստ Խամբահ միհիկարիա ու ուն:

Այս անզամ Ապու Խամբաթի փելքոփացու  
թիւնը անզօր մնաց. իր մանչ տպան, իր  
անդրանիկը, իր աջ բաղուկն էր որ կը կոր-  
սիցնիէր: Աւ օրերով, անկողնիս մէջնէն,  
առտուները կը լսէի խեղճ մարգաւն ձայնը որ  
ուսուց պասած մէջոցնի աւագին կը գուշը:

— Ծա՛ւ ուէլէտ , ես՝ ուէլէտ . . . և աղա՛մ,  
աղա՛մ :

Դամի մը ամիս ետքը կարգը Ապու Խամբ-  
սիին եկաւ : Նեղոսէն ու ջրանցքներէն հեռու  
դաշտի մը մէջ աշխատած պահուն կը ծարաբ .  
հետո զուր տանիլու մոցած է եղեր , ու Կը  
ասիսուր ճարակ անցընդլու համար խմիլ մաս-  
րավի կը ջուրէն : Մարտավ կ'ըսեն այն նեղ  
թանցքներուն ու անցընդլու մէջ կը ողպուր բը-  
ոփնձի ու բամպակի արտերուն աղտոտ յուըը  
ու որոնց մէջ ընդհանրապէս օձի յրյներ կը  
գտնուին : Ապու Խամբով կուշտուկուր կը  
ամէ այդ ջուրէն ու իրիկունը հիւզակ մտած  
առևն առօնիլի խիթ մը զինքը զեանէ զետին  
ըստ տապակէ : Շուրջ դարանին կը վալեն բա-  
կականինք , սակայն ներս Եռուսով Ապու  
արամիի աղօթքներու ջատուկ կնոջ մը՝  
Եթէնաս պիթի Խամբանին՝ նուռանինք ան-  
դամ կը ման թթումարման զինացը ու Խա-  
մբին կը մենահ նոյն գիւեր :

Ահա՛ բուն Մշակականը

Ուամսէններու ժամանակակից եպիպտացի պապիկրոսի մը վրայ նկարագրած է ողագործին կեանքը, քանի մը տողով, եւ ան է որ իրաւունքը ունի :

«Հղողագործը կենաքը անհատուններուն մէջ՝ անցընէ, ևսդիմ կը հանէ իր կանաչեղիքէն-ներուն եւ խոսերուն համար. բաց զաշտին մէջ կերպակութը կ'եփէ եւ կոյտ ու թանձը աթեր կը հագնի: Բաց օդին կը չարչկուի, իւրաքակին մէջ՝ կը լսեցուի: Աղյուս փակած կազականքով մը եւ եթէ փորձէ անկէ ազա-կազակը ու քիչ մը հանգչիլ հրդակին մէջ, ծեծ ու ուսէ ու տէլը զինքը կը զինտէ:»

Հմայիչ չէ այս պատկերը, բայց ցուցա-նենք ևսաւ:

Եւ սակայն եթէ կոտրենք բոլոր ցուցա-  
նեղկերը, ի՞նչ կը մնայ անդին . . .  
Ժողովողը այդ փորձը ըրած ու հասած է ըը-  
սական հետեւութեանը . «Անայնութիւն ու-  
սայնութեանց» ու ա'լ աւելի տիտուր խորհրդա-  
պատութեան մը «Մահուան օրը ծննդան օրէն  
էւն է».

**ՀԵ՞ :** «Վիրպիլիսուը աւելի կը սիրեմ»: «Վաչ, թը անիկ մշակաց»: Հաւատալ թէ երջանիկ-սեր կան աշխարհն երեսը, զօրավեր մը չէ սափուն համար»:

Զոր իրականութիւնը հրապուրիչ էլ բնաւ .  
թիջ մը կեղծիք խառնենք ամէն քանի ։ ի-  
մերն ու իրողութիւնները ցարքենք ու ոսկե-

զօծենք եւ անկէ ետքը գոչենք . — «Ա՞լ շ ։ ինչ զեղեցիկ են ։ Վանեակներն անպամ երը ցուցափենքի մէջն են ու ելքորսական լոյրա տակ , հաճոյք կը պատճառն մնդի : Փորձել ինքնիքնի խաբել եւ յաջողիլ , անա՞ եր ջանկութիւնը : Ապրելու աննէն խելացի կերպն է այս , մանաւանդ որ «Խաւարի օրիքը շա՞մ պիտի ըլլան ու բոլոր գալիքը ունայնութիւն է : »

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԼՆ



## ՀԵՐՈՎԴԻԱ (\*)

(Ծար.)

—o—

Թեթեւ ծիրանիէ զառքաշ մը զանի կը պատաժէր միջնեւ ասանգալներ : Սենեակէն ըշտապան ելած ըլլալով , ոչ մանեակ ունէր ոչ գինդ . ևեւ մագերոն մէկ հիւաքը թւեին վրայ կ'ի՞նար , եւ ծայրը երկու ստիճաներուն մէջնազը կը ինորառուզէր : Ռունգերը , չափազանց վեր կը բարախէին . յաղթանակի մը ուրախութիւնը գէմքը կը լուսաւորէր , եւ հզօր ձայնով մը , Զորրորդապետը ցնցելով :

— Կեսարը մնել կը սիրէ : Ագրիպաս բանարնէ :

— Ո՞վ ըստ :

— Դիմեմ :

Եւ աւելցուց :

— Որովհետեւ անիկան ցանկացեր է որ կայլութիւնը կայլուին ձեռքն անցնի :

Իրենց ողբարութիւններովն ապրելով հանդիրձ , անի ակը տնկած էր թագաւորական տիտղոսին , զոր իրենք ալ կը փառասիրէին : Բայց ա'լ զախ չկար պապային համար : — «Տիրերինոր զնանները դժուարաւ կը բացուին . եւ երբեմ կեանքը անապահով է այսնեղ» :

Անտիպաս հասկցաւ ինչ ըսել կ'ուգէր : Եւ թէպէս անի քոյրն էր Ագրիպասին , անոր վայրագ ակնարկութիւնը արդարացի

թուեցաւ իրեն : Այդ սպանութիւնները իրերու բնական հետեւանք մըն էին , արքայական տուններու ճակատաբական բան մը : Հերովդէսի տանը մէջ , ա'լ անոնց հաշիւը չէր գիտցուեր :

Յետոյ , Հերովդիս իր ձեռնարկը պարզեց . ձեռականները կաշառած , նամակներ երեւան հանած , ամէն գուռ լրտես գրած , եւ յաջողած էր ամբաստանիչ նւալիքէսը հրապուրել : — «Ոչ մէկ նեղութիւն աչքիս կ'երեւնար : Քեզի համար , աւելին չըրի՞ . . . աղջիկէս զատուեցար »

Ամուռամաթողութիւնն յետոյ , Հոռոմ ձգած էր իր այդ զաւակը , յուսալով որ Զորրորդապետէն ուրիներ կ'ունենայ : Երբէք անոր խօսքը չէր ըներ : Անտիպաս ինքնիրենը փառեց այս գորովի վերաբրրոգման պատճառը :

Վելարիոնը պարզեցին եւ շուտով իրենց մօտ լայն բարձեր թերին : Հերովդիս անոնց վրայ ինկաս , եւ կուլար , կանակը դարձուածած : Յետոյ , ձեռքը աշքերուն քսեց , ըստ որ ա'լ իր զաւակին պիստ չժամանէր , թէ երջանիկ էր ինչն : Եւ յիշեցաւ Անտիպասին՝ հոն , ատրիսնին մէջ իրենց խօսակցութիւնները : Իրենց հանդիպութիւնները շոգեապանիկնիրուն մէջ , պայոյնները Սրբազն ուղիին վրայ , եւ իրկունները , մեծ վիլաններուն մէջ , շատրուաններուն մրմունջին մօտ . ծաղկէ կամարներուն տակ , Հոռմի զատորայքին դիմացը : Կը նայէր անոր ինչպէս երբեմն , քայլուտելով անոր կուրօնին , փաղաքուշարժութիւններով : — Հերովդէս մէկդի հրեց զայն : Սէրը զոր կը զանար վերաբարձել , ա'լ յնչափ հնուու էր հիմա : Եւ բոլոր իր գժեղադութիւնները անկից յառաջ կուգային որովհետեւ անա գրեթէ տասերկու տարի էր որ պատերազմը կը շարունակուէր : Ան ծերացուցած էր Զորրորդապետը : Ուսերը կամարաձեւ կը ցցուէին մանիշակազոյն եղերոյքով թուի պարեօտի մը մէջ . ճերմակ մազեր մօրուքին կը խառնուէին , եւ արեւը , որ ամիգնվանիչն ներս կը թափանցէր , անոր թաղծադին ճակատը լոյսով կ'ողողէր : Հերովդիսին ճակատն ալ ծալքեր ունէր . եւ զէմ տոգէմ , գժենայ ձեռով մը իրար կը դիմէին :

Լերան ճամբանները մարդիկ միսան երեւալը Հովհաններ իրենց եղները կը խթէին , աղաք էւեր կը քաշէին , վարաւանդապասներ ձիեր կ'առաջնորդէին : Անոնք որ Մաքերոսէն անդին

(\*) Տես Անամիք , րի 2.